

# ԲԱՆԱՍՏԵՎՆՈՒԹԻՒՆ



Արաբներու գիշերային խառնուրդին մէջ Արգիլանի շահատակութիւններն և մահը: Թափառական Ասպետներու վրայ հասնիլն և Սիւլէյմանի փախուստը:

67. Բայց ասով ո՛չ թէ Արգանտի զայրագին խրոխտ սըրտին մէջ  
կը նուաղի բնաւ քաջութիւնն և կամ ցասումն ամեհի,  
թէպէտ այլ եւս Ալեկտոֆն իւր բոցով չի հրայրեք զինքն  
Եւ ոչ կողն ալ զոխային խարազանով կը ձաղկուի.  
Կը պըտոյտէ սայրասուր ժանտ երկաթն՝ ուր փռանկ բազմութիւնն  
Աւելի հոծ և խռոնախտ է, աւելի սեղմ ամփոփ.  
Կը հընձէ սինլըբորաց հետ զօրեղներն, և զոռոզ  
Եւ վեհապանծ գլուխներն հաւսար կ'ընէ ուսիկ ամբոխին:
68. Հեռու չէ Կլորինդա, և ոչ ալ նուազ ինչ կարծես  
կըտրատեալ անդամներով կը ծածկէ դաշտն այն ուզմի.  
Խոթեց սուրն իւր խորամուխ Բեռլինգերի ծոցին մէջ  
Սըրտին կողմանէ, ուր օթեւանն է կեանքի.  
Եւ հարուածն այն մըխուեցաւ հոն այնպիսի ուժգնութեամբ՝  
Որ երկաթն արինաքամ կըռնակէն դուրս գնաց լաւ.  
Վիբրատրեց յետոյ զԱլբին հոն՝ ուսկից նախ և առաջ  
Մեր սնունդը կը ստացուի, և Գալլի դէմքը ճեղքեց:
69. Գիւնիէրի բազուկն՝ ուսկից նախ ինքը վէրքը ըստացաւ  
Կու կըտրէ շեշտակի՝ դէպ 'ի գետին կու ձրգէ,  
Գեռ եւրս բոին մէջն է երկաթն, և զոզողջուն մատերով  
Կիսակենդան ձեռքն այն հողին վրայ կը կայտոէ ոստոստուն.  
Նըման օձի մը կիսատուած տուտին, որ զուր տեղ դարձեալ  
Կը ջանայ միանալու կարծես իւր բնիկ ամբողջին.  
Խեղանդամ թողով զինքն այնպէս մարտկուհին, կը դառնայ  
Աքիւլէտի վրայ կ'իջեցնէ պողովատիկն իւր հատու:
70. Հարուածը վզին ու ծոծրակին մէջտեղն ուղիղ կըշտելով՝  
Կը կըտրատէ երակ ու ջիղ, և խըզելով շընչափողն՝  
Իրանէն իւր գլուխն երկիր թաւալապտոյտ կը գլորի,  
Աղտեղելով նախ անմաքուր փողոյ մէջ դէմքն անկենդան.  
Իսկ իրանըն թամբին վրայ հեծելակ և կանգուն,  
Հրէջ այլանդակ և չուտական, դեռ վերամբարձ կը կենայ.  
Բայց սանձապուրծ ձին աջուձախ հազարումէկ ոստոստմամբ,  
Հուսկ ուրեմն անարդիլ բեռն այն՝ գաւակէն կը թօթուէ:
71. Մինչդեռ այս կերպ մարտկուհին անընկճելի կը խոռէ՝  
Եւ խարխալէ արեւմտեան բանակին սերտ ջոկատներն,  
Ոնդին ալ ո՛չ ինչ նուազագոյն սաստկութեամբ ջարդ կը հասցնէ  
Սարակինոս զօրագընդաց դէմ խրոխտուհին Գիւլիպպէ:

Միևնոյն սեռն և միևնոյն քաջայանդուզն արութին  
Զուգահանգէտ կը փայլի թէ՛ մէկուն և թէ՛ միւսին վրայ,  
Բայց իրարու հետ մըրցանքի զալու պատեհ չունեցան,  
Զի հօրագոյն ախոյեանից կը պահէ բախտըն զիրենք:

72. Մին այս կողմէն, միւսն այն դիէն թէպէտ կը մղեն և բաղխին,  
Սակայն չեն կարող ճեղքել ամբոխակոյտն հոծ և կուռ .  
Բայց քաջարին Գուեւիփոս առաջ կ'անցնի, և մօտ հասնելով՝  
կը քաշէ կ'լորինդայի դէմ պողովատն իւր սուսեր,  
Եւ սայլարցի իջեցնելով զարկուած մը՝ քիչ մ'իւր երկաթն  
Արիւններանգ բոտորագեղ կը ներկէ գողալը կողէն.  
Նէ փոխադարձ երախածայր դըժնէ հարուած մը կու տայ,  
Որ կողէ՛ կող սահելով՝ կը խոցոտէ անակուշտէն:

73. կը կըրկնէ Գուեւիփոս զարնուածքն, այլ ըզնէ չի հարուածեր,  
Զի դիպուածով կ'անցնի Ուզմիդ, բնիկ Պաղեստին աշխարհի,  
Եւ հարուածն այն ոչ անձին սեփական՝ իւր վրայ կ'առնու,  
Որ ճեղքելով կը փեռեկէ գինքը ճակտին մէջտեղէն.  
Բայց արդէն իսկ Գուեւիփոսի չորս կողմը շատ մը խուժան  
Հետը բերած զօրագընդէն կը հաւաքուին բազմախուռն.  
Իսկ միւս կողմէն ալ երթալով կ'աճի ամբոխն հեթանոս,  
Խառնաշըփոթ դարձեալ վիճակ մ'ընծայելով գուպարին:

74. Բայց արդէն գեղանի դէմքն իւր արուսեսակն այն պահուն  
Վերամբարձ պատըշգամէն ծիրաներփնեան կը ցուցնէր.  
Եւ այն ժրխոր խառնակութեանց ատեն կըրցեր էր բանտէն  
Ինքզինքն ազատել զազանասիրտն Արզիւլան.  
Եւ դիպուածով հոն ձեռքն ինկած զէնքերը չորս դին պատած՝  
Առանց խրտրելու մէկմէկէ լաւն ու վատթարն,  
կը սլանար կու գար վերջին իւր սխալմունքներն ուղղելու,  
Նորագոյն արդիւնքներով և պատուարեր գործերով:

75. Ինչպէս նըժոյգ մ'որ արքունի ասպաստանին մէջ փակուած,  
Ուր ուզմական զարդուզէնքեր կրելու համար կը պահուի,  
կը փախչի կապակոտոր, և ինքնազատ լայն ճամբէն  
կը սլանայ դէպ երամակն և կամ ծանօթ գետն ու արօտ.  
կը ծածանին խայտան վըզին բաշերն ալեօք վարսագեղ,  
Եւ ուսերէն վեր՝ սէգ ու սօս ցընցելով գլուխն իւր վըսեմ,  
Սըմբակատրոփ կը դափէ հողն և կարծես կրակ ցատքեցնէ,  
Եւ փորնչածայն խըրխինջներով կը հընչեցնէ դաշտուձոր.

76. Այսպէս Արզիւլան դիմէ կու գայ, և վայրձօք  
Նայուածքէն բոց կը ցուանայ, ճակատն իւր բարձր անվեհեր,  
Թեթեւաթուփ կ'ոստնու, և այնքան ժիր երազ են ոտքերն՝  
Որ հազիւ թէ կը դրոշմին փողոյն վրայ հետք ընթացքին.  
Թըշնամեաց մէջ հասնելով կ'արձակէ ձայն բարձրագոտ,  
Իբրև յահուր յանձնապաստան՝ բնաւ զոք բանի տեղ չըզնող.  
Ո՛վ անպիտան զուք Արարներ, ո՛վ տիղմն ու ցեխ աշխարհիս,  
Ուակի՞ց այդքան յոխորտանք արդ սըրտերնիդ կը լեցնէ.

77. Սաղաւարտից և ասպարաց բեռն անկարող էք կրելու,  
Կամ լանջերնուդ և կամ թիկանց վրայ զէնքուզբան բառնալու.

Այլ մերկանդամք և վատասիրտ միշտ՝ նետերու հարուածնիդ  
Կը յանձնէք հողմոց խնամքին, փրկութիւննիդ՝ փախչելու:  
Գիշերային են ձեր գործերն և պանծալի՝ ճիգերնիդ,  
Խաւարն է ձեր պաշտպանն. աւասիկ այն կը փախչի,  
Իսկ արդ ճի ուրեմն ձեզ պատրաստարան պիտ' ըլլայ:  
Ձէ՛նք հոս զէ՛նք են կարեւոր և պընդազոյն քաջութիւն:

78. Այս խօսքերուս հետ այնպիսի դրժնէ հարուած մ'իջեցուց  
Ազգազէլի շընչափողին, որ բրկին ծակը կըտրեց,  
Եւ շըբթունքէն դուրս թըռած բառըն կիսկատար դեռ մընաց,  
Որով նա պատասխանել կ'ուզէր անոր զուրցածին.  
Կը մըթագնէ իսկոյն սոսկում մ'այն թըշուառին աչաց լոյնն,  
Եւ ցուրտ սաբսուռ մ'ոսկորներուն մէջ կը սահի սողակի.  
Վար կը զլորի, և մոլեգին կատաղութեամբ կը խածէ  
Ատամներով իւր՝ ատելին երկիր մահուան վայրկենին:

79. Չանազան դիպուածներով յետոյ իրար ետեւէ  
Սալադինն և Ազրիկալուն և Մուլէաս կը սպաննէ.  
Մէջքին մէկ կողմէն մինչեւ միւս կողմը՝ մէկ հարուածով  
կը կիսէ Ալդիազին՝ հոն դիտապաստ կը զլորէ.  
Գետին կը փռէ Արիադինն ալ՝ կուրծքէն վեր խոցահար,  
Եւ մահամեքձն այն կ'այպանէ կրակծեցուցիչ խօսքերով.  
Նա ծանրացած աչքերը վեր առնելով՝ խրոխտ հեզնութեանն  
Մեռնելուն վայրկենին այսպէս պատասխան կը դարձնէ.

80. Ո՛վ ալ ըլլաս դուն, լաւ գիտցիր որ ոչ երկար ժամանակ  
Այս իմ մահուանս յաղթանակիդ վրայ ցընծութիւն պիտ' ըզգաս.  
Քեզի ալ նոյն ճակատագիրը վերահաս կը սպասէ,  
Եւ հզօրագոյն բազկէ մ'ալ դուն քովըս տապաստ պիտ' ինկնաս:  
Գառնագին ջըբըջանօք՝ թող իմ բախտիս, ըսու նա,  
Վրճաատու ըլլան Երկինք, բայց դուն ստակէ՛ հոս հիմայ,  
Թըռչնոց և շներու ճարակ. կոխեց վրան յետոյ,  
Եւ հողոյն հետ միազոյգ քաշեց երկաթն իւր հանեց:

81. Մանկլաւիկ պատանեակ մը Սուլդանին՝ խառնըւած  
Նետածիգ ու աղեղնաւոր այն ամբոխին մէջ՝ կըուռէր,  
Որուն դե՛ռ եւս գեղանի ծընօտը չէր զարդարած  
Աղուամազ ծաղիկներով կենաց գարուն նորարոյս:  
Մարգարիտ կարծես կամ ցօղ առաւօտեան կը թըւին  
Միբունիկ այտերէն վար հոսած ջըբրտունք շերաջերմ.  
Գանգրագեղ խոպոպներուն՝ փոշին շընորհք կ'ընծայէ,  
Եւ քողոր է երեսին այն խրոխտադէմ խըստութիւնն:

82. Հեծած է երիվար մ'որուն ճերմակ փառ երանգն  
Ապենեանց վրայ հազիւ հազ թափուած ձեան հասարի.  
Ոչ մըբրիկ և ոչ ալ բոց կայ երբեք այնքան երազ  
Որ իրեն պէս ճախրելով պտոյտքի թեթեւ ժիրժիր.  
Գեղարդ մը՝ մէջտեղէն բըռնած՝ ճապուկ կը ճօճէ,  
Կարճ ու կորածեւ թուր՝ մը մէջքէն կախ ձրգած,  
Եւ վերէն վար. ծիրանի և ոսկեկուռ անկուածովը,  
Կը շողայ շողշողէ ճոխ արեւելեան զարդերով:

83. Պատանին այն՝ որուն սիրտը մանկական հաճոյքով  
փառաց ասպարեզին մէջ հրապուրիչ կը ճըխայ,  
Մինչ թըշնամեաց վաշտերը չորս դին շուրջ գալով կը խոովէ,  
Առանց մէկէ մը նեղ դիրքի մէջ ինկնալու վրտանգով,  
Ուշադիր կը դիտէ Արգիլւան դէպ ժամանակն,  
Անոր հիւս եկած ատեն՝ մըխելու տէգն իւր կուրծքին,  
Եւ պատեհ պարագային զաղտնաբար ձին սպաննելով՝  
Հագիւ թէ պատանին կը կանգնի՝ վրան կը հասնի:
84. Աղերասհայց դէմքին, որ զուր տեղ զըթութեան զէնքերով՝  
կը ճըգնի պաղատանօք ձեռք բերել իւր փըրկութիւնն,  
Անագորոյնն այն իջեցուց զինավառ աջն անողոք,  
Եւ բնութեան հրաշատեսիլ խանգարեց զարդն այն զողորիկ:  
Ըզգացումն առաւ կարծես, և մարդասէր քան մարդն այն,  
Շեղեցաւ իջաւ երկաթըն տափարակ կողմանէն.  
Սակայն ինչ օգուտ՝ երբ դուժն այն կըրկնելով ժանտ հարուածն,  
Այն նախկին խոտորած տեղէն սրածայր ներս մըխեց:
85. Սիւլէյման՝ որ նոյն պահուն անկիրց ոչ այնքան հեռու՝  
կոփրեւոր յարձակման դէմ կենալու կը զբաղէր,  
Հագիւ թէ վրտանգի մէջ նըշմարեց պատանին,  
Թողուց խառնուրդն այն և իսկոյն շըրջելով ձին իւր խիթկեց,  
Սրովը զարկաւ ցըրուեց իւր դէմ կանգնած բոլոր արգելներն,  
Եւ հասաւ վրէժխընդրութեան այո՛, բայց ոչ օգնելու.  
Ձի հոն տեսաւ, եղո՛ւկ, Լեւրինն իւր սրախողխող տարածուած,  
Յօղունէն կըտրած, ինկած չըքնաղագեղ ծաղկի նման:
86. Եւ դիտեց ո՛րքան նազելի կերպով շիջան նուազեցան  
Դողոջունն աչքերն, և ինչպէս վիզն ինկաւ թիկանց վրայ.  
Այնքան գեղանի էր գունաթափ դէմքն, ու այնքան  
Մեռելատիպ կերպարանքն այն զըթութիւն կը շընչէր,  
Որ կակղացաւ թուլցաւ նախկին կարծրապինդ սիրուն այն կըճեայ,  
Եւ բարկութեան մէջ ողորմուկ ցաւոց արցունք բրինցուց.  
Կ'արտասուենս դու Սիւլէյման, դուն որ անթաց բիրերով  
Դիտեցիր քու տէրութեանըդ կործանումըն բնաջինջ:
87. Բայց երբ աչքին զարկաւ սուսերըն թըշնամուտն թաթառուչ,  
Որ պատանւոյն դեռ ջերաջեր արեան շոգով կը ճըխար,  
Տեղի տըլաւ գուլթն, և զայրոյթը զինքն հրայրեց բորբոքեց,  
Եւ կուրծքին մէջ արցունքներն ամիոփելով լըճացուց.  
Խոյացաւ Արգիլւանի վրան, և քաշեց սուր երկաթն  
Եւ ճեղքեց միանգամայն անոր վահանն ու կորդակն,  
Եւ զլուխն իւր և կոկորդն ամբողջ, հարուած սոսկալի,  
Արժանաւոր Սիւլէյմանի վրիժառու գոռ բարկութեան:
88. Եւ անով ալ գոհ չեղած դեռ՝ ձիէն վար ցատքելով՝  
Անշընչացեալ իսկ դիակին դէմ պատերազմըն կու մղէ.  
Կատաղի գամփոփ նըման, որ մուկգին զայրութով  
Կը խածխըծէ՝ քարն որ կու գայ հարուածէ զինքն հեռուէն.  
Ո՛վ անհուն դառնակըսկիծ ցաւոց ունայն փարաւազը,  
Անըզգայ փոշոյ մը դէմ զազանաբար ժանտանայ:

Բայց ոչ ունայն տեղ հարուածներն և բարկութիւնն իւր անդին  
Թըշնամույն դէմ կը թափէր Քրիստոնէից Զօրագլուխն:

89. Հոն կանգնած էին իրեն դէմ հազար թուրք զրահակուորք,  
Կորդակներով պատըսպարուած և կարծրապինդ ասպարօք,  
Անըկուներ աշխատութեանց մէջ, մարմնով ժիր և տոկուն,  
Քաջայանդուզն հոգևով և վարժք արիսական հրահանգաց.  
Ալբընտիր զօրականք Սիւլէյմանի բանակին,  
Որք յետոյ չարարաստիկ արկածներուն մասնակից՝  
Արարիոյ անապատներն անցան՝ իրմէն անբաժանք.  
Զախորդութեանց մէջ ալ նաեւ հաւատարիմ բարեկամք:
90. Իրարու հետ ասոնք սերտ և բարեկարգ միութեամբ  
Փռանկաց արիութեան դէմ անասան կու մըրցին.  
Այս զընդին վրայ խոյացաւ կոփրետ, զարկաւ և խոցեց  
Միգախորխտըն կորկուտտայ դէմքն, և Ռիւստէմն ալ կըշտէն,  
Սէլիմի ուսերէն զլուխն իւր թուոց գետին տապալեց,  
Ռուզանն ալ աջ ու ձախ բազուկներէն զուրկ թողուց.  
Ոչ ասոնք միայն, այլ բիւր դեռ զանազան կերպերով  
Վիրաւորեց այն ջոկատէն շատերն և շատն ալ սպաննեց:
91. Մինչդեռ այսպէս դէմ առ դէմ սարակինոս տըրխին  
Հարուածներ տալով՝ անոնց հարուածներուն կը տակայ,  
Եւ բնաւ բարբարոս բանակին բախտն և կամ յոյս՝  
Գահավէժ խոնարհելու նըշան մը չ'ընծայելը դեռ,  
Կ'երեւի նորանըշան փոշելից ամպ մը մօտէն՝  
Պատերազմի կայծակներ ամբարած իւր ծոցին մէջ,  
Եւ զէնքերու փայլատակում մ' յանկարծակի ցայտելով  
Կը ցընցէ Հեթանոսաց բանակն ահեղ սարսափով:
92. Յիսնաթիւ զինուորներ են, որ անխառն արծաթեայ  
Կը պարզեն ծիրանեփայլ յաղթական Դրօշըն խաչին.  
Զեմ կարող՝ թէ և հարիւր բերան, հարիւր իսկ լեզու  
Շնորհուէր ինձ, պողպատէ շունչ կամ թէ ձայն երկաթի,  
Պատմել մի առ մի թէ՛ սրբան կոտորած անխընայ  
Հասուց գունդն այն ամենի իւր առաջին յարձակմամբ.  
Կը թօթափին կ'իյնան Արարքն անգօր, և թուրքն աննըկուն  
Դիմամարտ իսկ ոգորմամբ կ'ընդունի վէրք մահացու:
93. Սոսկումն և արհաւիրք, անզրթութիւն և թախիժ՝  
Կը սուրհան պլանան ամէն կողմ, և ամէն մէկ դիէն  
Զանազան երեւութով կը շըրջի մահն յաղթական,  
Եւ արեան կը յորդանայ ծովակ մ'ալեօք ծրփծրփուն:  
Արդէն մասամբ իւր բանակին՝ մեծ դարպասէն դէպ 'ի դուրս  
Ելած էր թագաւորն, իրեւ զուշակ նախազաց  
Բարենըսիհ յաջողութեան, և բարձրատափ բըլբուկէ  
Կը դիտէր հարթ դաշտագետինն և յարձակումն երկդիմի:
94. Բայց երբ տեսաւ թէ մեծագոյն բանակն ետ ետ կը քաշուէր  
Հընչեցնել տուաւ իսկոյն նահանջի փողն ազդարար.  
Եւ կըրկին ու կըրկին պատգամաւոր զըրկելով՝  
Կը թախանձէր թէ՛ Կլորինդան թէ՛ Արգանտոն ետ դառնալու:

Քաջախորոխ ամուլներն այն կը ժըխտեն հնազանդիլ՝  
Արիւնով արարած, գլուխին դարձած և կոյր զայրութով.  
Տեղի կու տան բայց հուսկ ուրեմն, և կը ջանան զէթ սանձել  
Ամբոխակոյտն՝ օրինաւոր քայլով նահանջ գործելու:

95. Սակայն ո՞վ կըրնայ կանոն դրնել ուսմակին խաժամութ,  
Եւ կամ վախն ու վատութիւն մարզել. հապճեպ կը փախչին.  
Ասպարնին ոմանք մէկզի կը նետեն, այլք ձեռքերնին  
Զինաթափ կ'ընեն. արգելք մ'է սուրն և ոչ թէ պաշտպան:  
Բանակին և քաղաքին մէջտեղ ձորակ մ'առապար  
Կ'երկըննայ կը տարածուի արեւմուտքէն դէպ հարաւ.  
Հոս կը դիմեն փախըստականք, և միգամած նուրբ փողին  
Դէպ 'ի կողմն պարբսպաց կ'ուլորտանայ թխակուտակ:

96. Մինչ գահավէժ կը խուսափեն սարաւանդէն դէպ 'ի վար,  
Զարհուրելի կերպով զանոնք կը կոտորեն Քրիստոնեայք.  
Բայց յետոյ վեր բարձրանալով՝ երբ բռնաւոր Արքային  
Մօտակաց օգնութիւնն իրենց թիկունք կ'ունենան,  
Անըպաստ կը դատի Գուելփոս ինքզինքն ենթարկել  
Դժուարուտ և դերբկալիբ զառիվերին այն վտանգաց,  
Կը սանձէ զօրքերն. անդին ալ իրեններն Աւաղին  
Դերս կ'առնէ, ո՛չ սակաւաթիւ մնացորդ խազմին շարադէտ:

97. Կատարեր է Սիւլէյման՝ ինչ որ բազուկ մ'հողեղէն  
Կարող էր կատարել. ալ վըրան ոյժ չէ մնացեր.  
Այրող շարին ջրտինք դարձած, և ծանր հետքք մ'անդադար  
Կը նեղէ կուրծքն, և կողերը բարախմամբ կը ցընցէ.  
Կը նուազի վահանին ներքեւ բազուկն իւր կըթոտ,  
Եւ զանդաղ շարժումներով կը պտոյտքէ աջն ալ սուսերն.  
Կը խորտակէ, բայց չի կըտրեր, բուրովին բըթացած՝  
Կորսընցուցեր զաղբեր է սուրն՝ այլ եւրս սուր ըլլալէ:

98. Երբ ինքզինքն այս վիճակիս մէջ ըզգաց՝ պահ մը կեցաւ.  
Տարակուսի մէջ վարանող մարդու մը դիրքն առնելով.  
Կը խորհի՛ արդեօք թէ պէտք է հոն ինքզինքն ըսպաննէ,  
Իր ձեռքով այսքան պանծալի փառք մ'ուրիշէն կորզելով,  
Թէ արդեօք հարկ է բանակին խորտակմանէն իսկ յետոյ՝  
Կեանքին պահպանութեան դեռ եւրս խնամք ունենայ.  
Թող յաղթէ ճակատագիրն, հապ'օն, գոչեց հուսկ ուրեմն,  
Եւ փախուտս այս թող նըշան կանգնէ իրեն յաղթութեան.

99. Թող տեսնէ թըշնամին թիկունքս և թող ծաղրածէ  
Անգամ մ'ալ աստանդի թափառիկ կեանքս անարժան.  
Բայց տեսնէ պիտոր նաեւ զիս վերըստին զինավառ՝  
Խոռվելու խաղաղութիւնն իւր և խաբիսու պետութիւնն.  
Քաւ, տեղի չեմ տար, չեմ փախչիր. թող մըշտատեւ յախտեան  
Անարգանացս հետ արծարծի վառի անշէջ բարկութիւնս.  
Միշտ աւելի դաժանագոյն պիտի կանգնիմ ես ոստի,  
Նոյն իսկ մոխիր դառնամ շիրմի մէջ և կամ մերկ հոգեգէշ: